

## ԿԱՐՄԻՔ

Կարեն Յովհաննեսի Յովհաննիսեանի

ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ ՄՐԲԱՎԱՑՐԵՐԸ

(ՊԱՍՄԱՉԱԳՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ) «Ազգագրութիւն»

մասնագիտութեամբ պատմական գիտութիւններու թէկնածուի գիտական աստիճանի  
հայցման առեւելիութեան մասին

Կարեն Յովհաննեսի Յովհաննիսեանի «Թուխ Մանուկ սրբավայրերը  
(պատմազգագրական ուսումնաշրջութիւն)» վերևագիրով առեւելիութիւնը  
նույրուած է ֆիզիքապէս տարաբնոյք սրբավայրերուն, որոնք ծահօք են Թուխ  
Մանուկ անունով, այսինքն այն սրբավայրերը, որոնք զիշաւորաբար իրենց  
ընդհանուր անունով կը տարբերին հայ քրիստոնէական այլ սրբավայրերէ:

Աշխատանքը ունի ներածութիւն, երեք գլուխ, եզրակացութիւններ,  
գրականութեան ցանկ և յաւելուած՝ Թուխ Մանուկ կոչուող սրբավայրերու ցանկի,  
բանահիսական նիւթերու, լուսանկարներու և բարեգի:

Առեւելիութեան առաջին գլուխին երեք ենթաճիշներուն մէջ հեղինակը կու  
տայ Թուխ Մանուկներու յիշատակութիւնները մինչեւ 19-րդ դարու երկրորդ կեսը,  
ապա՝ մինչեւ 20-րդ դարու առաջին քառորդը, իսկ երրորդ քաժնին մէջ կու տայ Թուխ  
Մանուկ սրբավայրերու աշխարհագրութիւնը Հայաստանի Հանրապետութեան մէջ  
20-րդ և 21-րդ դարերուն: Ասիկա 1390 թուականէն յիշուող Թուխ Մանուկներու  
ժամանակային եւ տարածքային պատկերն եւ Առեւելիութեան մէջ գոյութիւն ունեցող Թուխ Մանուկները  
մեծամասնաբար ստեղծուած են կամ այդպէս վերակուանուած՝ Արեւմտեան  
մեծամասնաբար ստեղծուած են կամ այդպէս վերակուանուած՝ Արեւմտեան  
Հայաստանէն եւ Պարսկահայրէն 1828-ին եւր տեղափոխուածները՝ Տարօնէն,  
Տաղրեւանդէն, Տարքէն, Բասէն, Վանէն, Սակուէն ու Խոյէն: Հոս կը պարզաբանուի  
անոնց ֆիզիքական կերպարանքը՝ մատուու, եկեղեցի, դոլմեն, մեսիիր, վիշապանման  
սիւներ, խաշքարեր, ժայռեր, գետաքարերու կոյս, խարիսխ, քարանձաւ,

տապահարար: Թուխ Սանուկի պաշտամունքի իւրայատուկ դրսնորում կը նկատուին այդ անունվ յայտնի աւետարանները են:

Աստենախօսութեան երկրորդ գլուխին չորս ենթարաժիններուն մէջ հեղինակը կը ներկայացնէ Թուխ Սանուկ սրբավայրերու պաշտամունք՝ ուխտազնացութիններն ու անոնց ժամկետները, ուխտավայրի գործառոյթներն ու հոև կատարուող ծեսերը, Թուխ Սանուկ կամ Ս. Սանուկ աւետարաններու պաշտամունքը, ջուրի պաշտամունքի հետ ունեցած անոնց աղերսը, պաշտամունքային համեմատութիննը այլ սրբավայրերու հետ:

Երրորդ գլուխին մէջ քենութեան առարկայ կը դառնան Թուխ Սանուկ սրբավայրերուն հետ կապուած հաւատալիքներն ու բանահիւսութինը՝ երազներն ու տեսիլքները: Թուխ Սանուկներէն ունար սուրբի մը անունվ կրեան ունենալ կրկեակի անուններ: Բոլոր պարագաներուն Թուխ Սանուկները կ'ընկալուին իբրև ոգեղին ներկայութին ունեցող նախնի, նահատակ, հերոս-զինուոր, Ամենափրկիշ կամ Յիսուս Քրիստոս եւ այլն, որ մարմնացեալ տարբեր կերպարանքներով կրեան յայտնուիլ երազներու եւ տեսիլքներու մէջ: Այդ ոգեղին անձնաւորութինը երբեմ կը կոչուի Պապ կամ Պարք: Կան այդ անուններով թուխ մանուկներ:

Անձնապէս բարձրօրէն զնահատեկի կը զննեմ այս աշատասիրութինը ու կը հաստատեմ, որ իսկապէս հու մէծ ու նոր իրազործում մը ունինք Թուխ Սանուկ անուամբ սահմանազտուած սրբավայրերու համապարփակ ուսումնասիրութեան զիծով: Հեղինակը կատարած է դաշտային հսկայ աշխատանք, սերտած ամբողջ զիծով: Հեղինակը զնարկուամի ենթարկած՝ տարբեր հեղինակներու Թուխ Սանուկի գրականութինը, զնարկուամի ենթարկած՝ տարբեր հեղինակներու Թուխ Սանուկի իմաստին, կերպարին, գործառոյթներուն մասին եղած կարծիքներն ու մեկնութինները: Աշխատասիրութինը առաջին անգամ ըլլալով այս ընդգրկումով ու համապարփակ ձեւով կը ներկայացնէ այս նիւթը:

Սակայն ինծի համար կան հետեւեալ հարցերը: Այսպէս՝ հեղինակը քանի մը անզամ կը գործածէ «ժողովրդական քրիստոնէութիւն» բառակապակցութինը, որ կարծես ունի զիտարանի արժեք ու կապուած է Թուխ Սանուկ սրբավայրերու

պաշտամունքին հետ, զոր պաշտօնական եկեղեցին իր հովանատրութեան տակ շառներ, չի պաշտպաներ, ոչ ալ կը մերժէ: Միայն այս հանգամանքով սահմանափակուած է ժողովրդական բրիստոնեութեան տարրերութիւնը բրիստոնեութեան նուիրապետական հասկացութենէն: Պարզաբանելու կարիք կը զգացուի:

Հեղինակը Թուխ Սանուկ սրբավայրերու պաշտամունքային համեմատութիւնը կատարելով «ժողովրդական այլ սրբավայրերու հետ»՝ տողատակ հակիրճ ծանօթագրութեամբ մը կ'անդրադառնայ Աստիորի շրջանի հայոց կողմէ Կիդիցիկ կոչուող ուխտավայրերուն: Ասոնք եւս ֆիզիքապես տարաքնոյք ու պաշտօնական եկեղեցւոյ կողմէ շինվանատրուած ժողովրդական սրբավայրեր են՝ խաչքար մը, ծառ մը, խարիսխ մը, քարերու կոյս մը կամ գերեզմանաքար մը, քարայր մը, կառոյցի մը հիմնաքարերը կամ նոյնիսկ կանգուն փոքրիկ շենք մը՝ խորանով, որոնք ունին յար եւ նման պաշտամունքային գործառոյթներ ու ծէսեր: Բոլոր կիդիցիկներն ալ ունին իրենց հովանատր ոգեղես կերպարը՝ Կիդիցիկ Պապուկը, կը նոյնանայ Թուխ Սանուկ կերպարին հետ, ունի նոյն գործառոյթները ու կերպարի նոյն զիծերը: Կ Յովիաննիսի յիշած Պապ կամ Պարէ թուխ մանուկները կը խորհրդանշեն նախնին, նախահայրը, նախապետը, որ նոյնն է Կիդիցիկ Պապուկի պարագային: Կ'ակնեկալուէր, որ մուտքին, աւելի հանգամահօրէն խօսուէր այս տարածուն, բայց նոյնական սրբավայրերու մասին եւ յետոյ առանձնացուէին միայն անունով անոնցմտ զատորոշուող Թուխ Սանուկները:

Ճու կը ծագի այլ հարց մը, թէ Թուխ Սանուկ բառակապակցութիւնը յատուկ ահունն է, թէ ընդհանուր հասարակ անունն է տուեալ սրբավայրերուն, եւ որ բաղադրեալ յատուկ անուան արժէր կ'ունենայ միայն տեղանունին հետ՝ Զրվեծի թուխ մանուկ, կամ Վարդենիսի թուխ մանուկ, կամ Սուրբի մը անուան հետ՝ Ս. Գեորգ թուխ մանուկ, Ս. Սարգիս թուխ մանուկ: Կը կարծեմ, որ պէտք չէ թուխ մանուկը զիսագրուի:

Եկեղեցին եւ Թուխ Սանուկները իրարմէ կը տարբերին անով, որ եկեղեցին նուիրապետական աքորի մը առաջնորդական թեմին պատկանող վիճակ է, միևն

Թուիս Մանուկները վիճակ չեն նկատուիք: Հոս հարց կը ծագի, թէ ո՞վ եւ ի՞նչպէս կը պահէ Թուիս Մանուկի սրբութիւնը, կը պաշտպանէ զայն աւերէ, աւարէ, կը հոգայ անոր մաքրութեան կամ կը ստիպէ որ այլազգիները յարգաւորով ու երկիւղածութեամբ մօտենան անոր: Կ'ակնկալուէր որ ատենախօսը երրորդ զիյուն հաւատալիքներ ու բանահիւսութեան բաժնին մեջ խօսէր նաեւ այս մասին, որովհետեւ այսպիսի սրբավայրերու պաշտպանութեան մասին կը խօսին բազմաթիւ հաւատալիքներ, երազներ ու տեսիլներ, հրաշապառում դրուագներ, հրաշքներ, որոնք սրբավայրը կը պաշտպանեն ու մարդոց մեջ երկիւղն ու հաւատըր կը գօրացնեն անոր նկատմամբ:

Սենք չենք կրնար ատենախօսութեան սահմաններուն մեջ հեղինակէն ակնկալել, որ վերը նշուած բոլոր հարցերուն ինք պատասխան տար, թէեւ կարձ ակնարկներու միջոցով կարելի էր այդ յարակից պարագաներն ալ ի մտի բերել: Այսինքն՝ ասոնք երբեք չեն նսեմացներ կատարուած հոկայական ու եզակի աշխատանքը: Կարեն Յովհաննիսեանի «Թուիս Մանուկ սրբավայրերը» (պատմազգագրական ուսումնասիրութիւն), ատենախօսութիւնը լիովին կը բաւարարէ Բարձրագոյն որակաւորման յանձնաժողովի պահանջները: Հետեւարար կը միջնորդեմ, որ Կարեն Յովհաննիսեանին շնորհուի պատմական զիտութիւններու թէկնածուի զիտական աստիճան, որոնք արժանի են:

Պաշտօնական ընդդիմախօս

ՀՀ ԳԱԱ հևազիտութեան եւ ազգագրութեան

ինստիտուտի առաջատար զիտաշխատող,

Պատմական զիտութիւններու դոկտոր

Յակոբ Չոլարեան

Դ.գ.դ. Յակոբ Չոլարեանի ստորագրությունը հաստատում եմ  
Ինստիտուտի փոխտնօրին Ա. Բաբոյան

12 Մարտ 2020